

Ամրոսիսի վերջաբանին մէջ (1922) տպագրական գործերու բանուկ յարաբերութիւն մը կը մատնանշուի՝ զննետիկ, ֆերրարա (եւ բաւրի) քաղաքներու միջեւ. այսպիսի յարաբերութիւններ աշքի առաջ ունենալով կարելի՞ և արդեք վայրկեան մը անտեսել զննետիկ քաղաքը եւ խալից ուրիշ՝ ոչ նուազ զարդացած՝ քաղաքներուն մէջ որնել հայ տպագրութեան նախորդանը. թերեւս այսպիսի խոզգրիստիւներով մայն լւծուք D. I. Z. A. տառերու առեղջուածը որ հակառակ քաղաքին իրացեկ պրոֆեսորներու քննութեան մաս ցոյց անլուծանելի՝ զննետիկեան հողոյն վրայ:

Հ. Ա. ՎԱՐԴՈՒՆԵԱՆ

2. Եռապատիկ մահարձան: — 1. Գիեր Գլյուս՝ հայուն գլխաւոր պաշտպաններէն մին, որ նուիրուած էր հայուն արցունքը սրբելու, այս անդամ ինքնին կը բռնագատէ իր պաշտպանաւին՝ ազգովին՝ սպաւու իւր պատպանչ։ ՊՐՕ Արմենիա՛ քաջարարաւա, կորովիսոս փառաւարանն ընդ միշտ լուց, բայց խօսեցու եւ պիտի խօսեցնէ իւր վրայ հայը, որ դիտցաւ սպահանդէմներով և արժանավայշլ հիմնարկութեամբ յաւերթացնել այս ազնուածիս գաղղիցաւոյն իշխանէր կը մաղթենք որ այս հայուաշտպան դիմացակն յշշատակին համար՝ Սամոյ մէջ հաստատուելիք վարժարանն ըլլայ ընդ փոյթ այս մահարձանն, որ դարեր ու դարեր պիտի յիշեցնէ այս մեծ մարդուն անուան՝ տառապեալ պիտի մը կորմանէ ցցց արուած երախտոտիստական զգացման անուաց հաւասարիք։ — 2. “Սունդուկեանց իմեր իւր մահանացուն, կը գումարէ դր. Նաւասարդեան իւր հեռագործ իմարագրութեանս։ Մեծ եղբերդակին իննասագրական ծանուածութիւնն տես Հանեցիւն մէջ հաստատուելիք վարժարանն ըլլայ ընդ փոյթ այս մահարձանն, որ դարեր ու դարեր պիտի յիշեցնէ այս մեծ մարդուն անուան՝ տառապեալ պիտի մը կորմանէ ցցց արուած երախտոտիստական զգացման անուաց հաւասարիք։ — 3. “Սունդուկեանց իմեր մահանացուն պիտի տրուի այս արուեստագումին դամբանին վրայ՝ առ այժմ մեղի անձանօթ կը մնայ։ Ետք մնան դէպս կ'աւազելիք իւր մահը, եւ մեր ցաւակցութիւններն կ'ողղենք իւր ողացեցեալ գերգասաւանին։ — 3. Պոտֆ. Էմիլիո Տէցցա (E. Tezza) վաճանեցաւ Մարտ 30ին ութիւնամայ. Corriere della Sera իսլամկան թերթը (Մարտ 31, 1912) կը գումարէ այս բօթը, եւ ի վեր կը հանէ Պատուայի Համալրամին դասական լիցուաց համեմատական պատմաթեան եւ սանկրափ ուսուցապետին արժանիքը։ Հայ գրագեւաը կը մանցնայ այս հայասիրին ու հայե-

րէնագետին անունը՝ “Բազմավէպի”, եւ “Հանգեց Ամսօրեայի, սինակիներուն մէջ շատ անգամ պատահած ըլլալով անոր՝ շատ մը համառօտ բայց կարեւոր ուսումնասիրութեանց։ Երեսնի շափ լիզուներու աեղեակ էր կը բե նշյն թերթը, թէպէտ երկարաշունչ երկասիրութիւններ չկազմուի թողուր, բայց ահագին թիւ մը կը կազմին իւր՝ այլեւայլ պարբերականներուն մէջ ցան ու ցիր հրատարակուած հմտական հետազոտութիւններով մայն լւծուք D. I. Z. A. տառերու առեղջուածը որ հակառակ քաղաքին իրացեկ պրոֆեսորներու քննութեան մաս ցոյց անլուծանելի՝ զննետիկեան հողոյն վրայ։

Հ. Ա. ՎԱՐԴՈՒՆԵԱՆ



Ա Ա Ց Ե Ն Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ա Ն

Դ. Ա. Ա. Աղամանօք՝ Ֆիւան Հայոց Պատմութեան. Դրք Թ. Ենոքէվ Կաթոլիկոս Արքութեան, Մամն Ա. 1778-1800 Տի. Ապ. Օք. Ն. Աղամանօք, 1911, Թ, էջ 4+555, մի պատկերով եւ զրոյ Վրմատիպ Վաւերազը թերթէ Դիմ։ Քայ.

Ցակար թէեւ, բայց յարատեւաբար կը բարձրացնէն Աղանեանց իւր այնշափ օտակար դրանեներու շէքը, 1893է մինեւ այօր իննը սառաւ պատկանելի հատորներ շարաւցաւ քովկըով, մին միւսէն աւելի հետաքրքրական բրովնեակութեամբ. դեռ 10 արիշ հատորներ պարագան կը սպասէն մեղուազան հեղինակին գրանցանանց վրայ առատաձեան մեկնանասներու ձեռնուութեանց։ Սեծանձն մեկնասի մը ցեծացոյք իշեան բորին Ն. Երկնյանապուկ Արզութեանի առատաձեւնութեան արդիւնք է արգել առաջիկայ իններորդ գիրքն նուիրուած Ցովսէվ Արզութեանի կենաց. Գրագետներէ ումանք, սոսոյ է, զարեցան Ցովսէվի կաթուղիկոսի կենսագրութեամբ, բայց չենք համարձակի կարծել թէ մնակը այս իր ժամանակին, իր լոյնաւաւալ յարաբերութիւններովն եւ ուսուական արքունեաց մէջ ունեցած հզօր պագեցութեամբը նշանաւոր արքեպիսկոպոս—

